

Ս Ի Ո Ւ

ԻԲ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1948

ՀԱՅԵՄՔԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 11-12

ԽՄԲԱԳԻՐԸԿԱՆ

ԵՐԿՈՒ ՑԱԿՈՐՈՍՆԵՐԸ

Այս տիտղոսին ներքեւ մեր եկեղեցւոյ պատմութիւնը կը ճանչնայ երկու սուրբեր, Յակոբոս Տեառնեղբայր և Յակոբոս Զերեղեան, որոնք երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռին երկու հիմնադիր և պաշտպան սուրբերն են նոյն ատեն։

Առաջինը կոչուած է Յակոբոս «արդար» և կ'երևի պատմութեան բեմին ուրոյն կերպարանքով և արժանիքով, հասուն տարիքի մը մէջ։ Անոր համար նորածին եկեղեցին անոր անձին շուրջ առաջին մէկ օրէն տածեց երկիւղած մեծարանք մը։ Քրիստոնէական եկեղեցւոյ անդրանիկ հոգևոր իշխանութեան մէջ առաջինը կը յիշուի ինքը միւս առաքեալներէն առաջ, ու իր կարծիքը մեծ կշիռ ունէր, Պօղոս իրեն ներկայացաւ իր առաքելութեան համարը տալու։ Ինչ էր որ իրը պետ պահպանողական հոսանքին, իր անձին հեղինակութեամբը փըրկեց առաջին օրերու եկեղեցին վտանգաւոր հերձուածէ մը, այս ամենուն համար էր անշուշա որ Պօղոս զայն կը կաշէր եկեղեցւոյ սիւներէն մին (Դադ, Բ. 9). Ու այս ամէնը կը բացատրեն բացառիկ այն զիրքը զոր ունեցաւ ան առաքելական խումբին մէջ՝ առանց երկուաստաններէն լինելու, և նախկին եկեղեցիին մէջ իրեւ անոր, անդրանիկ եպիսկոպոս, և զուրից քրիստոնէութեան՝ յետ Քրիստովի։

Իր վայելած այդ յարգանքն ու, համարումը բարձրօրէն աբժեցաւց անիկա լիովին բարի և բարեպաշտ կեանքի մը, արժանիքով։ Բայց անոր առաքելական սրտին կենդանի պատկերն է մանաւանդ գեաթողիկեայցը կոչուած առաքելական այն թուղթը, զոր իրեն կ'ընծայեն եկեղեցական հին աւանդութիւնը եւ պատուածաշնչական զիրութիւնը։ Այդ թուղթին մէջ, որ նոր հտակարանի զըրականութեան ամենէն սքանչելի զլուկներէն մին է, Տեառնեղբայրը երևան

կուգայ ճշմարիտ քահանայապետի մը զիտակցութեան բովանդակ շուք և չնորհ-քովը : Կրօնքն ու կեանքը, բարոյականն ու աշխարհը, սրբութիւնն ու օրէնքը, հաւատքն ու գործը կը պարզաբանուին անոր, մէջ վճիտ զգացումներու և հանգ-չած մտածմանց այնպիսի մեծվայելուչ տրամաբանութեամբ, որ բառերու ներքե-անվրէպ կը լսես աստուածային հողիի մը հետ շատ կանուխէն ամենամերձ մը-տերմութեան մէջ եղած սրտի մը ազնուական արոփիւնները :

Իսկ Յակոբոս, որոտման որդիներու աւագ եղբայրը, ամենէն նախանձա-յոյզն էր առաքելական խումբին, ասոր համար էր զուցէ որ ան ընդունեց 42-ին առաջին նահատակ առաքեալի պսակը Հերովդէս Անդիպասի կողմէն, որ Հռով-մէն երեսազուրկի, հրեաները քծինքով սիրաշահերու և այդ կերպով իր զանը չկորսնցնելու քաղաքականութեան մը կը հետևէր, հալածեց Յիսուսի անունով ամէն օր աւելի մեծցող շարժումը, որուն տակաւին ոչ շատ առաջ զոհ ինկեր էր Մտեփաննոս :

Գալով իր անզուխի մարմի մաւանդութեան, գերազանցօրէն Երուսալիմի Հայ Եկեղեցին յատուկ, խորհրդաւոր ուրիշ իրողութեան մը արձագանքն ու հաստատութիւնը պէտք է լինի, զուտիին գերեզմանը (= զլիադիր) անունին տակ : Յակոբոս Գլխապիր, ինչպէս այնքան անուշ բերումով մը կը կոչէ զայն ժողովրդային զզացումը, այս կերպով առաքելական խումբին առաջին մարտի-րուց հանդիսացաւ : Կարճ եղաւ իր կեանքը, բայց ոչ անշան : Ոչինչ ունինք իրմէ իրբե զրուածք կամ մատենազրութիւն, որովհետեւ անոնց համար ժամա-նակն ու պատենութիւնը զուցէ պակսեցան իրեն : Բայց ունինք իր ամենէն ազ-նուական մասը, իր զուտիք : Միտքը՝ որ կը ցուցնէ մեզի մեր ճամբան, դէպի մեր կոչումին ասպարէզը : Գլուխը որ կը կառավարէ յաճախ զմեզ աստուածա-յին իմացականութեան մը նշոյներու բաշխումովք մեզի, երբ շուարինք յաճախ մեր ճակատազրին ու գործին ճամբուն վրայ :

Իսկ Յակոբոս Տեառնեղբայրը գերազանց իիղճ մը եղաւ, ժամանակա-կիցներէն շարդար տիտղոսին արժանանալու չափ, որ պզտիկ արժանիք մը չէր հին իսրայէլի մէջ : Դարերով իսրայէլի մարդարէները արդարութիւն պա-հանջեցին և բայց ոչ մին անոնցմէ կրցաւ շարդար մակդիրին արժանանալ : Ար-դար կը նշանակէր իսրայէլի հին ըմբանումին մէջ, իրազործել բարին, ուղիղը տեսնել, գրծադրել և պահպանել :

Երկու դար է որ, իմաստասէրներ ընկերաբաններ, զրագէտներ և կրօնի ներկայացուցիչներ կը ջանան արդարութեան կշիռը հաւասար բոնել ու չեն յա-լողիր : Արդարութիւնը կը բարձրացնէ ժողովուրդները և կ'ստեղծէ բարզաւաճ-շրջան անհատներու, կը նպաստէ մարդկային կեանքի բարօրութեան, ամենա-բոյժ ամոքիչն է թշուառութեան, զրդիչն ու մշակը առաքինութեանց և պատ-մութեան կնճոռու ու բազմապահանչ հարցը :

Միտք ու հաւատք, Յակոբոս Զեբեդիեան զուխն է, իսկ Յակոբոս Տեառնեղբայրը, հաւատքը դարաւոր այս հաստատութեան : Գլուխն ու սիրաը, ինչպէս անհատներու, այնպէս ալ հաւաքականութիւններու մէջ երբ կը ներ-դաշնակուին, կ'ստեղծէն զերապյն հրաշքը, մտքի ու հոգիի հրաշքը, որուն բարիքներուն այնքան պէտք ունի աշխարհը : Այս Սուրբ Ուխտին մէջ, ի պա-

տիւ Սրբոց Յակոբեանց դարաւոր հաստատութեան և անոր սպասը ընողներուն, պէտք է խստավանիլ թէ երբեք չէ աղօտած այս զոյդ զգայարանքները, որոնց խորհրդանիշ ու կենդանի ազդիւրները ան ծրարած կը պահէ դարերով իր ծոցին մէջ, «զիմագիր» ու «արդար» առաքեալներու սրբազան նշխարներով:

Բոլոր անոնք, շքեղ թափօրը երախտաւորեալներու, որոնք իրենց ան-կշռելի զոհողութիւններով կենդանի պահեցին այս հաստատութեան մտքին ու հոգիին կանթեղը, երկու Յակոբոսներու նշխարներուն քովիկը, յուզումին տակը եղան դարերով անտարակոյս անոնց մտքին ու հոգիին: «Լոյս տեսանէ շունչ մարդկան», կ'ըսէ Առակաց զրքին հեղինակը, որ ուրիշ բան չի նշանակեր, բայց այն կենդանի և մտերմիկ կապը՝ որով առընչուած է մարդը Աստուծոյ, անոր մեծազոյն կեանքին ու ճշմարտութեան: Ինչ որ ալ ըսեն արդի կարգ մը իմաս-տասէրները պատիցնելու համար մարդուն արժանիքը, մարդը կեդրոնակէտն է կեանքին լուսաւորուած Աստուծմէ:

Մարդեր կան պատմութեան ու կեանքի մէջ, որոնք լոյս ունին ու ճա-ռազայթ, որոնք կրնան բանալ ինքինքնին Աստուծոյ և մարդոց հաւասարա-պէս, և ճշմարտութեան լոյսը, աստուածային զօրութիւնն առած կը բաշխեն զայն սերունդներու: Այսպիսի մարդեր եղան Յակոբոս զկիադիը առաքեալը և Յակոբոս Տեառնեղբայրը, ըլլալով նոյն ատեն տեսիլքն ու յայտնութիւնը, ողին այս հաստատութեան, կարկառելով միշտ իրենց մտքին ու հաւասարին ջաները բոլոր անոնց, որոնք իրենց յիշատակին ու փառքին շուրջ բոլորած իրենց ողին ու զորձը տեսականացուցին պատմութեան մութ ու արիւնուս դարերն ի վեր այս Սուրբ Ուխտին:

